

Չ ա ն ձ ր ո յ թ

Փողոցն անդուլ կ'արտաշնչէ ծուխ ու փոշի,
Ազմուկն իմ շուրջ կը բարձրանայ գերդ գոլորշի,
ժըխորին հետ մըշուշի պէս կը թանձրանայ
Եւ յուլօրէն կը տարածուի հոգւոյս վըրայ . . . :

Հոգէն խոցուած անբուժելի՛ ամբոխն համայն,
Օձի նըման կը գալարուի ինքն իր վըրան . . .
Թակարդուած են իր թեւերուն մէջ ամբափակ
Եւ իր ժահրով կը դիմանան իղձերս համակ ,

Ու դեռ հըլու՛ խոհերուս խօլ քմայքներուն,
Ամէն իրի մէջ կ'որոնեմ միտք մ'անանուն . . .
Տենչերս անյագ, սակայն, տակաւ կը նըւաղին,
Ներարկումէն ունայնութեան ափիոնին — :

Ժամերն յանկարծ կը պարտասին իրենց վագֆէն
Ու քայլերուս մեղկ ձանձրոյթին թոյնը կ'ըմպեն
Իրերն ինձմէ կը հեռանան ատելութեամբ,
Գոյն ու ձեւերն ալ յամբօրէն կը հագնին ամպ . . . :

Ինձ օգնութեան գո՛ւր կը կանչեմ լացը մանուկ,
Որ հոգիէս վանէ ամէն բոյր աղտաղտուկ,
Եւ կամ խիճողը, միշտ յաղթական ու պատանի,
Որ գիս գրկէ երազանքին ծոցը տանի . . . :

Մայր ցամաքէն հեռու նետուած կըղզի մ'եմ ես
Համայնակուլ քաղաքն անծիր ծովու մը պէս,
Խարազանուած՝ քամիներու շունչովն անհուն,
Կ'աւազէ յար հունն ապառաժ իմ եզրերուն . . . :